



Յարեկան գինն է	.	.	.	130 դուշ
Ա կամսեց "	.	.	.	70 "
Եռամսեց "	.	.	.	40 "
Քեկ ծախոցում տղղըն Յ զուռուշ է :				
Ստորագրութիւնները կանխիկ են :				
Ստորագրութիւնները ամեն ամսայն 1 էն				
եւ 16 ին կը սկսի՞ :				

Պարս երժայիկ լրագիրներուն համբաւ
ծանրը առնողին վրայ է :
Լրագրուս վերաբերեալ Խամակ կամ ոչ
եւ իցե զրութիւն, իմաստին պիտի
ուղղագիւ , եւ առանց համբաւ ծան-
քը իրկողին վրայ է :

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԿԱՍՏԱՆԴՐԱՊՈԼԻՍ Յ ՍԵՊԱՆՄԱՐ

Անցեալ եւ այս շաբթօւ Եւրոպա-
յին եկած լուրերէն կը հասկըզվի թէ
Յուրիխի գետպահամողովն դործը գեռ-
շառ հեռու է լմնալիք : Երեք տէրու-
թեանց երեսփոխանները մինչեւ հիմա
մէկ կէտիմը վրայ միայն կրցեր են հա-
մաձայնիլ, այսինքն Լուսպարտիայի բաժ-
նին ինկած պարաւոց խնդրոյն վրայ, որ
Պիէջիքայի Հայութաւուանու ըստիրին խօսքին
նայելով՝ վերջապէս կրցեր է կարգի գըր-
վել :

Խսկ զքսութեանց եւ դաշնակցութեան խնդիրները որ Ա ելլաֆրանքայի հաշտութեան պայմաններուն ամենէն կարեւոր կիտերն են՝ դեռ ձեռք առնըված չեն. և կերեւի որ չպիտի կլնան դեապանակովին մէջ լու ծվիլ: Բնդհակառակն Խտալիայի մէջ կատարված անցքերուն նայելով՝ Ա ելլաֆրանքայի հաշտութեան մէկ քանի պայմանները ողեաբեց չափաւորվին: Դուքսելուն վերահաստատութիւնը արդէն անհնար գործ մը կը համարվի նոյն խսկ գերմանական լրագիրներուն խօսքին նայելով վասն զի Գաղղիա միտք չունի գուքսերը բանի վերահաստատելու: Ա: ‘Սարովին կայսրը Բարձրայէն Փարիզ գայած պատգամուուրութեան մը հետեւեալ խօսքերն ըսերէ որով ամեն տարակոյսները կը փարատին:

“ Ա Ըստ ձեզ ինձնի խրկող գողովոդոց,
որ իմ զենքերս չպիտի բռնաբարեն երթէը
իրենց կամքը, և Հ զպիտի թողում որ ու-
րիշ օտար զօրութիւնմը ձեզի բռնու-
թիւն ընէ : ”

Գաղղիական Քանդակների լըսադիլն
ալ հետեւեալ յայտաշարութիւնը կընէ
գորսութեանդ խնդրոյն վրայ :

“Այսպէս Ականքի լուրջը կլոյն է
թեան ժամանակը Խտալիսյի հին իշխան-
ներուն վերահստատվելը ընդունելով՝
դըսութեանց ժողովուրդներուն հաշտա-
սիրութեան խրաններ տուաւ + եւ տա-
կաւին յաջողելու յոյսը բոլորովին չէ
հասած :

“ Այսօր մինչեւ վերջը ուղղութեամբ պիտի կատարէ իր անշահասէր պաշտօնը : Խայց թէ որ չկնայ իշխաններն ու ժողովուրդները փոխադարձ համաձայնութեամբ մը միարանել , այն ժամանակը միաք չունի ոչ մէկը եւ ոչ միւս որնաւատելու :

“ Պաւղեր հետեւիլ Աւստրիոյ հինգ
քաղաքականութեան սխալմանցը, որուն
Խառլեց մեջ դէնքով միջնորդութիւնը
խօսառ դադրած է :

“ Ա Ենք խոալիոյ ժողովուրդներուն
խրատներ տուինք որ խմաստուն ու խո-
հական կը կարծէնք : Ուե որ չէ հատեւին
այն խրատներուն՝ կընանք տրտմիլ, բայց
չենք կրնար բռնի ընդունել ատալու ելեկլ :

“ Խոալիա մեզի պարտականէ իւր
անկախութիւնք . ուստի չենք կրնար ե-
նական անուններունք ու անուններունք

Թռոսքանայի կառավարութիւնը յանձնաբերած արարական ժողովը մը ընտրեց՝ որ Թօռութիւնը կամաձայն որոշումը Սարտենիայի կառավարութեան ներկայացընէ : Դեռ չգիտոցվեր թէ Սարտենիայի կառավարութիւնը պիտի ընդունի՝ թոսքանացոց խնդիրը որուն նպատակը Սարտենիայի հետ միանալ է : Ընդհանրապես կը կարծըվի թէ Անքը մօր Կամմանուէլ թադառորը չպիտի կրնայ մերժել թոսքանացոց խնդիրը՝ բայց միանդամայն առանց մեծ տէրութեանց հաւանութեանը չել կը կրնայ պիտի ընդունիլ : այս պատճառաւ կը յուսացվի որ տէրութեանց ժողովը լալու խնդիրը նորէն երեւան պիտի ելլէ :

Անդզիսյ լրագիրներն Խոտակից գըք-
սութեանց ժողովուրդներուն բռնած
ընթացքը կը գովին ու կը քաջալերեն։
Գլխաւորապէս Արքէնէ Հաօն եւ Յաւուն
լրագիրները խրատ կուտան Թասքանայի
ժողովրդեան որ ամենեւին չգիջանին, եւ
թէ որ պէտք ըլլայնէ զի՞նքով պաշտպա-
նեն իրենց անկախութիւնը։ Աւոիշ անդ-
զիսկան թէ երթ մըն ալ լուր կուտայ թէ
Առաջանական կառավարութիւնը հարցու-

Սարտենիայի կառավագարածթիւնը հարցուցիրէ չէզոք տէրութեանց թէ Թռոսքանայի ու Պօտենտիի ժողովրդոց խնդիրը կրնաց ընդունիլ եւ յիշեալ երկիրները Սարտենիայի հետ խառնել։ Անզգիոյ կառավագարածթիւնն ալ պատասխան տրվերէ որ եթէ Աէքթոր Խմմանուէլթագաւորն յիշեալ ժողովրդոց խնդիրն ՚ի գործ գնել ուզէ, Անզգեա բնաւ ընդդիմութիւն ընելիք չունի. եւ կաւելցնէ յիշեալ լրագիրը թէ այս պատասխանը տուողը մինակ Անզգիոյ կառավարութիւնը

թիւնը չէ։ Կատալական Առաջարտէա լրագրին խօսքին նայելով՝ Ես սպասիոյ կառավարութիւնը իւր պահեստի զօրքերը զէնքի հը կոչէ, և Ա ենեաթիկի գաւառախն մէջ ունեցած զօրաց թիւը կառելցրնէ։ Ասկէց զատ բաղմաթիւ մարդիկ բանտարկիվեր են

Ա և նետիկի ու Ա եցնայի մէջ :

7000ի շափ գորք պատրաստերէ , որով Առաջնայի երկիրը մտնելու եւ իր իշխանութիւնը բռնի ձեռք բերելու . փորձ պիտի մի փորձէ : Այս փորձին յաջողութիւնը

դժուար եւ գրեթէ անհնար կերեւի . վաս-
սըն զի՞լարիսպալտի զօրագետը աւելի բաց-
մաթիւ զօրքով կրնայ դէմ կենալ իրենկ։
Ասկէց զատ՝ յիշեալ գուքն ասանկով
աւելի կը գրգռէ ժողովուրդը իրեն դէմ ,
եւ հաշտութեան յոյսերը բոլորովին կ'ո-
չնչանոն։

Ա երջին լուրերուն եկած ժամանակ
կը խօսք կրագըտղուէր Փարփղե մեջ թէ,
Յուրինի գեսաբանաժողովս իւր խօսակ-
ցու թիւնները դապրեցընելով ողիտի բաժ-
նովէր :

Պէտքայի Եւ ու առաջ լրազրին խօս
քին նայելով՝ Աւարիոյ ու Սարտենիայի
երեսիսկանները չեն կրցեր համաձայնիլ
ոչ Սարտենիայի թագաւորութեան զըս-
վելիք նոր անունին վրայ, վասն զի Սար-
տենիայի կառավարութիւնը կուզէ որ
ԹագաւորութիւնԱ երին Խատավից կոչվել
Աւարիա ալ կուզէ որ թագաւորութիւն
Լոմպարտօ-Սարտենիայի կոչվի. ոչ Լոմ-
պարտիայի հին թագաւորութեան Ար-
կաթեայ թագին արտօնութիւններուն
վրայ որ Սարտենիայի կառավարութիւ-
նը իրեն անցած կը համարի, եւ Աւա-
րիա ալ կը զբանայ. Դազդեայ երեսիսկանն
ալ կառավարիէ որ այն արտօնութիւն-
ները մշնդինն բաժնեն. ոչ ալ Ման-
թուայի եւ Շեսքիերայի բերդերուն շըս-
ջակայ երկրին ամեն կողմանէ ունենալիք
տարածութեանը վրայ, որ Աւարիա կու-
զէ հինդ հաղար մշթրօ ըլլայ, եւ Սար-
տենիա կուզէ հինդ հարիւր մշթրօ ըլլայ,
Դազդեա ալ կառավարիէ որ երեք հա-
զար մզնին կապին :

զար մղոնի կապեն :
Այս գժուարութիւններուն լուծու-
մը դիւրացընելու համար ակրութեանց
ժողով մը պէտք ըլլալուն կարծիքը այս
օրեւս նորին ուժ գանձալ սկսած է : Անդ
զիս եւ Որուսիա արդէն հաւանութիւն
տուելը են կըսվի . Քազզիա ալ դէմ չկե-
նար : Միայն Աւատրիա համութիւն չու-
նի եղեն :

Թռւրինելու լատ + սեպտ + Ա թռւռվ
լուր կուտան թէ թռոսքանային խրկլված
պատշաճմաւրութիւնը Ա + Ա կըթոր
Եմմանուել թագաւորին ներկայանալով
թագաւորը պատասխան տռւեր է թէ թռոս
քանայի ժողովրդետն խնդիրը մօտերսըլ-
լալիք եւրոպական մեծ ժողովին ձեռքը
կրնայ կատարում գտնել; Եւ աւելցուցեր է
թէ կը յուսայ որ Եւրոպա չմերժեր թռոս-
քանակի ժողովական խնդիրն :

Քանայի ժողովրդեան խնդիրը :

Այս խօսքերէն կը հասկցվի որ տէ-
րութեանց ժողովը ըլլալու հաւանակա-
նութիւն կայ :

Փարիզէն ու Լոնդոնին Տաճր լուրեր եկան այս շարժու Հինասահնի վրաւ

Յոք։ Յայտնի է որ Անգղեց ու Գևաղղեց
կառավարութիւնները հրաման խրկեր է-
ին իրենց գեսպաններուն որ Զինաստա-
նի Բերին մայրաքաղաքը երթան եւ ուղ-
գակի լննդրեն կայսրէն որ կատարէ Թօն-
էնձինի գաշնազբութեան այն պայմանը
որ Բերինի մէջ մշտնջենաւոր գետպաններ
նստուցնելու իրաւունք կուտայ Անդղէ-
ոյ ու Քաղցիոյ ակրութեանց։

Դիսպանները 19 կտոր անդղիական
ու գաղղիական նաև երսվ՝ Ճամփայ ելեր
են Ռէքին երթալը : Այրոր Ռէյհօգե-
տին բերանը Համեր են, չինացիք յանչ
կարծ ծոծուկ մարտկացներէ առաջ թա-
փել սկսեր են դաշնակից նաև տիտումիքն
վրայ, եւ երեք անդղիական թնդանօ-
ւակիր շոգենաւ ընկղմեր եւ բազմաթիւ
մարդիկ սպաններ են : Անդղիացւոց կո-
րուսաը 450 հոգիի կը Համարի . իսկ գաղ-
ղիացւոցը 14 հոգի է : Անդղիացւոց
Հօր ծովապետնալ ծանրապէս վիրաւ

Արքի է :
Կերեւի որ չնացիք այս գալաճաւ
նութիւնը երկար ժամանակ առաջ մտա-
ծեր ու պատրաստեր են : Ա անզի ծա-
ծուկ մարտկոցներուն ետեւն ալ 40000
զօրք պահուած են եղեր :

Քօչինչինէն եկած վերջին լուրերէն
հիմաց վեմէ գտղղիացւոց ու սպանիացւոց
զօրքերը յիշեալ կայսերութեան Հիւէ
մայրաքաղաքը սաստիկ նեղը ձգելով, մեր-
ծապէս կայսրը հաշտութիւն խնդրելու
պարտաւորվերէ, եւ դաշնակից հրամաշ
նատարիներուն տուաջարկած բոլոր պայ-
մաններն ընդուներէ: Այս պայմաններն
են Թռուրանի եւ Աէկունի գաւառները
գաղղիացւոց թողուլ գաղղիական մնաց-
յուն դեսպան մը ընդունիլ իւր մայրա-
քաղաքը տարեկան տուրք մը վճարել
Գաղղիոյ քրիստոնէական կրօնքին կա-
տարեալ տղատութիւն տալ կայսերու-
թեան ամեն կողմը, եւ Օմօնքինի ծովե-
զերքին գրայ նաւահանգիստ մը եւ յա-
տուկ երկիր մը տալ սպանիացւոց որ զի-
նուորական մեծ հապատառութիւն մը հիմ-
նեն հւն:

Աստղիակի լրագիր մը կը ծանուցանէ
թէ Մարտովի Թառնձեր մայրաքաղաքը
նստող սպանիացի հիւպատոսը Ահօթա-
յի դէմ թշնամութիւն ընող մարտդիւ-
նելին իրենց յանձնելու մէր Ծնազիր մը

